

սու թեամբը : Ինչ որ Մրուանձոտանցներ , Տիգրանեացիներ , Պոռչեանցներ սկսած էին հաւաքել անդիտակցարար , հեղանթները , երգերը , ինչ որ ՀԱՅ գոյնը կը կազմէ աշխարհիս մէջ հնուց մինչեւ այսօր , Պ . Լալանանցի խնամքով այդ բոլորը կը ժողովի մէջնոտով , կը դասաւորուի եւ քննութեան կ'ենթարկուի իրացի գիտական կարեւորութիւնէն , այդ աշխատութիւնը ինծի համար ամենէն էական նպատան է հայ գրականութեան մէջ ազգային դրոյմին ճորտացմանը : գրականութեան մը հիմը գիւղն է , իր երգերով , իր աւանդութիւններով , իր բնական բանաստեղծութեամբը . ստանց անոք , գրականութիւնը , արեւեստականօրէն արտադրուած , նման կ'ըլլայ ծովի վրայ ծածանող ըստերուն , որոնց արմատը հողի մէջ չի մտնուի , եւ որոնք անխնայաւ ու խախտու հրապարցք մը ունին միայն : Ազգայնական նախնային վերջին թիւը կը պարտեալէ ընդարձակ ուսումնասիրութեան մը եւ Լալանանցի՝ Զանգեղուի վրայ , Համեմցի հայքի՝ Յ . Մուրաթեանցի , Հայ Բոչանցի՝ Վ . Փարիզեանի , Գրիգորի իրենց տանը մէջ՝ Հ . Ասազեանի , Շերակի ժողովրդական երգեր՝ հաւարուած Մ . Իսահակեանի , մարդաստական ուսումնասիրութեան մը եւ Լալանանցի , Օկիւսթ Բոնդի եւ գրական ինստատարութեան վրայ յօդուած մը՝ Ա . Թառայեանի , եւն . :

Ա . Զ .



Կը ճատարակենք ստորեւ երկու դեղեցիկ էլեր Պ . Ի . Լալանի , որ ամենէն յարգելի դէմքերէն մէկն է տղի Տրեսասյի՝՝ երբեւ պատմարան եւ իրեւ գաստիս : Երկու էջերը կը թարգմանեն հոգին ու արատարութիւնը (ստողջ Տրեսասյին)՝ Առաջին հատուած վերջաբանն է սեղմիւ տը բարիի մէջ երեցած յօրտածի մը ուր՝ Ալալիս , Պ . Զարկ Տէւքե Տեա իստակցութեան մը մէջ , Անգլիոյ հմարդեւ Տրեսասյի երուսեցեանը կը պոչուպանէր , երկու մեծ աղգիրուն սիջեւ համաձայնութեան մը աճհատուտութիւնը հաստատու նպատակով : Երկրորդ իրոտիս ու յստակ շատազովունն է Յեղափոխութեան Տրեսասյի՝՝ ընդգծմ կրօնապետութեան եւ բնութեան պոչուպաններուն :



ՅԻԱՆՍԱ ԵՒ ԱՆԳԼԻԱ

. . . Ահաւասիկ ուրիշ մեր պաշտպանողականը , ահաւասիկ մեր փաստերը ձեռննեւրուն ղէմ : Գիտէք որ կրօնիցը , ասիկցատ, պանդասիլ , եւ շատ բարձրածայն , ձեր պետական մարդոց մէջ զանիին վերջին վարմունքներուն ու մանաւանդ ձեր մամուլին

համար , եւ յիշել վկայութիւնը Պ . ձոն Մորլիի որ կ'ըսէր Տիաշտայի խնդրոյն առիթով՝ «Չեմ կարծեր թէ ձիկնոյրքանն անխթեալ տարեգրութեանց մէջ—եւ ասիկա կ'ըսեմ խոսքերս կոչելով—ասպսիտ պարագայ մը երբեք ներկայացած ըլլայ ուր գրգորումը եւ պոչուտը ներքը պէտք եղածէն այս ստիճանն անդին անցած ըլլան » Վայրկեան մը կրցանք կարծել թէ մատ մը հեռու էինք պատերազմէն :

Պատերազմը . բայց ո՞վ գիտէ , հակառակ ձեր նաւանչի գերազանցութեան , թէ պատերազմը ի՞նչ պիտի յառջ բերէր : Աշխարհիս աղբի վիճակին մէջ ուր այնքան զէնքեր պատրաստ են այնքան բաղխումներու համար , գիտենք այժմէն թէ ինչպէս պիտիսկոյն ան , բայց ի՞նչպէս պիտի աւարտէր : Թեքեւ չափազանց պատիվ կ'երեւաք ապագային վրայ : Վայրկեան մը յուսացիք թէ Գուպայի խնդրոյն մէջ ձեր բունած ընթացքով անդրադառնաին նոր դորութեան սիրտը ու թերեւս նիզակակալութիւնը պիտի շահէիք , եւ թէ Ամերիկայի վրայ կրթեամ , Եւրոպան պիտի հպատակեցնէիք ձեր կամքին . Նիքարակուայի խնդիրը այդ մասին ձեր երազները փարատելու վրայ է : Մտածեցիք թէ էրբեք , Եւրոպայի մէջ , ընդհանուր դաշնակցութիւն մը պիտի չկրնար կազմուիլ ձեզի ղէմ եւ թէ շատ թարմ յիշատակներ Վոտի շղթին ամանցանելի պարիսպ մը պիտի կացուցանէին . եւ այսօր , ձեռնումանց կը ծանուցանին իրեւ հաւանական ինչ որ երէկ ձեզի , ինչպէս մեզի , անհնարին կ'երեւար :

Թողունք այս վարկածները : Մեր իստակցութեանը մէջ , հանեցաք ինչի խօսիլ այն խաղաղաժէր զգացմանցը վրայ զոր անպիլիանց ժողովրդին ստուար մեծամասնութիւնը կը տածէ Տրեսասյի համար , տարակոյս մի՛ ունենաք որ մասնութիւնը փոխադարձաբար նոյն զգացումները ունի ձեզի համար : Գուք եւ մենք չափազանց շատ պատճառներ ունինք իրարու հետ չկուուելու համար : Մեր շահերը մեկի խաղաղութիւնը կը պատուիրեն : Մենք Տրեսասցիքս չենք կրնար ձեռքէ հանել զձեզ որ յաճախորդներն էք մեր Արեւմուտքի նախանդներուն երկրագործներն բերքերուն , մեր գինիներուն , Տրեսայ-Բոնթի մեր վաճառքներուն , մեր Լիոնի մետաքսներուն , եւն : Բայց զուք ալ ձեր կողմէն գիտէք թէ մենք իրեւ յաճախորդ ձեզի ստաւել զան երբեք հարկաւոր

ենք յորմէ հետէ գերմանական արուեստագործութիւնը այդ տարապայման տարածումն ստացաւ : Զեզի պէտք են մեզի պէս յաճախորդներ , գերմանական խախուտ ապրանքին եւ ձեռ պարկեշտ շինուածքին տարբերութիւնը գնահատել գիտցող , Ձեռ նօրածեութիւնները մտքով ստացուցինք մենք : ձեռ կերպաններն ու ձեռ կարասիները կը գնենք : ձեռ ածուխն ու ձեռ մեքենաները մեր բոլոր նաւափերուն վրայ կուգան կը դիրուին :

Մենք մեր լաւագոյն յաճախորդներն ենք , եւ դեռ ձեռ լաւագոյն յաճախորդներն էք : Մեր գործերուն ընդհատումը պատերազմով մը — որ գծնական ու երկարատեւ պիտի ըլլար — ձեզի ինչպէս մեզի համար անհաշուելի հետեւանքներ պիտի ունենար :

Ուրիշ կարգի փաստեր ալ կան , պէտք ունի՞մ զանոնք յիշելու : Մենք երկու մեծ հին ժողովուրդներ ենք , ազատ , քաղաքակիրթ ու մարդկային՝ ամէն ժողովրդէ աւելի : Թարգնեք զիրար փոխադարձաբար : Մեր միջեւ պատերազմ մը՝ հարուած մը պիտի ըլլար , թիրեւս մահացու , ազատութեան , քաղաքակրթութեան ու մարդկութեան : Նոր Պետութիւնները մեր հին բարքերն արհամարհելու ձեւն ունին . նոր քաղաքականութիւնը շատ բերու կը յայտնուի , Չայն զսպելու եւ մեղմելու համար , Ֆրանսայի եւ Անգլիոյ միացեալ ջանքերը հազիւ կը բաւեն :

ԷՌՆԷՍՏ ԼԱՎԻՍ

(Ռըվիւ ջը Բառի , 1 փետր . 99)

ՃՆՄԱՐԻՏ ՅՐԱՆՍԱՆ

(ՆԱՄԱԿ ԹԱՅ ԼՐԱԳՐԻ ՏՅՈՒՄՆԵՐ)

Պարոն Տնօրէն ,

«Ֆրանսական Հայրենիքին Դաշնակցութիւնը» շատ գեղեցիկ անուն մը ունի , բայց զոր իրաւունքը ունին իրենցը համարելու մեր պատգամն բոլոր Դաշնակցութիւնները , ուրովհետեւ մենք ամենայն ֆրանսական հայրենիքին ծառայողներ ենք , միմիայն կարծիքներով իրարմէ բաժնուած :

Նոր Դաշնակցութեան Յայտարարութեանը մէջ , բանաձեւ մը ինձի մաստանջութիւն կը պատճառուի : «Ջանալ պահպանել ֆրանսական հայրենիքին աւանդութիւնները , զանոնք

հաշտեցնելով զազափարներու եւ բարքերու յարաջգիտութեանը հետ » կ'ուզէի որ ինձի տային անուանացուցակը այդ աւանդութեանց զոր կը փափաքէին պահպանել , եւ որովհետեւ , ստիկից զատ , զազափարներու եւ բարքերու յառաջգիտութեան հետ զանոնք հաշտեցնելու մտքը կ'ընենք եւ այդ տեսակ համոճմանութիւններ անոնց փոխադարձ զոհողութիւններու անհնարին են , կ'ուզէի նաեւ գիտնալ որ մեծագոյն զոհողութիւնները աւանդութիւններէն կը պահանջուին թէ զազափարներու եւ բարքերու յառաջգիտութենէն :

Յայտարարութիւնը յատ կարճ է : «Նկատելով յներէն յետոյ , հինգ ֆոսազ միայն . առաջինը յիշատակեցի . երկրորդը կը մերժէ ազանդի ոգին , ինչ որ լաւ բան մըն է . բայց ոչ ոք ինք իրեն կը խոտովանի թէ ազանդի ոգի ունի , Կե մենէ իւրաքանչիւրը կը կարծէ թէ իր փոքրիկ մատուռը մայր եկեղեցին է . երրորդ ֆոսազը առաջնոյն կրկնութիւնն է ուրիշ ձեւի մը սակ » «Ամրացնել համերայխութեան ոգին մը պարտի գոգել , ժամանակին ընթացքին մէջ , մեծ ազդի մը բոլոր սերունդները » ժամանակին ընթացքին մէջ , շատ ժամանակ կը նշանակէ . եւ բոլոր սերունդները , շատ սերունդ ըսել է : Ես չէի ուզեր մինչեւ հերթաձակ Գալլիան ելլել , ոչ իսկ մինչեւ փրանկներու զալուստը . նոյնիսկ մեզի աւելի մօտ , սերունդներ կան որոնց հետ չեմ զգար , ոչ ալ կ'ուզեմ զգալ , ո եւ է համերայխութիւն :

Այդ Յայտարարին մէջ , որ այնքան կարճ է , անցեալը գրեթէ ամբողջ տեղը կը բռնէ : Մաքիս բնական բերումովը , դէպ ի խեղճ ապագան կը ձգտիմ ես : Պաշտօնովս , գիտեմ անցեալին զօրութիւնը եւ թէ ան ինքզինքը արդէն լաւ կը պաշտպանէ ու պէտք չունի օժանդակ սննդիսիս մը :

Ժողովուրդ մը միշտ շատ ըան կը պարտի իր անցեալին , բայց անցեալը ամբողջովին բարերար չէ : Վերջապէս աւանդութիւնները հաւաքական սովորութիւններ են , եւ սովորութիւնները , եթէ բոլորովին չճնջին ազատութիւնը , զայն միշտ կը սահմանափակեն : Երբ անհատութիւնները լաւ են , գէշ գործելու ազատութիւնը կը սեղմին , բայց անոնք կրնան շատ յոռի ըլլալ : Աւանդութիւններուն յպատշտանցները՝ ամբողջութիւնը մէկանց դատուելու դրութիւնը . նախահայրերու պաշտամունքը օգտակար չեղաւ Չինացիներուն : Մեզի